

# Ծ Ի Ա Ծ Ա Ն

## ՔԱՂԱՔԱԿԱՆՔ, ՆՈՐԱԼՈՒՐՔ ԵՒ ԶՈՒԱՐՃԱԼԻՔ

### ՏԵՍՈՒԹԻՒՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՅԻՑ

Մարդկային ազգիս ընդհանուր պատմութեան ընթացքին ուշագրութեամբ նայողը անպատճառ պէտք է դիւրաւ հասկընայ թէ մարդս, կամ որ նոյն է՝ մարդկային ազգը, ամէն ժամանակ մի եւ նոյն կերպով այս կամ այն բանին ետեւէ ընկած է, եւ միանգամայն ամէն ժամանակ ալ փոփոխական վիճակի մը մէջ գտնուած է: Աշխարհիս սկիզբէն իվեր արեգակը կելլէ ու կմննէ անդադար, աշխարհս ալ անդադար մէկ մը կլուսաւորուի՝ մէկ կմը թըննայ մի եւ նոյն ամպերով, մի եւ նոյն լուսոյ ճառագայթներով: Եւ սակայն այս եւս յայտնի է որ եթէ մարդկային ազգը մի եւ նոյն վիճակի մէջ չմնար, նորա պատմութիւնը մեզի համար չհասկցուելու բան մի կլինէր. անոր ներհակ, թէ որ մարդիկ միշտ եւ հանապազ անշարժ, անփոփոխ եւ միակերպ վիճակի մը մէջ մնային, մեզի անկէց խրատ առնելու՝ խելք սորվելու բան մը չէր ելլեր:

Անցած 1860 տարւոյն մէջ երկու մտածութիւն կամ երկու սկզբունք դուրս ելան որ երկուքն ալ զանազան ազգաց կեանքին մէջ միշտ գտնուած ու ատեն ատեն՝ տեղ տեղ աւելի յայտնի երեւցած են. բայց երկուքն ալ եւրոպային այժմու քաղաքական պատմութեանը մէջ՝ աւելի հրապարակաւ ու աւելի աչքի զարնող կերպով մը երեւցան անցած տարի: Այս երկու մտածութիւնները, երկու սկզբունքները սոքա են. մէկ տէրութեան մը ուրիշ տէրութեան ներքին գործերուն յիստունոյր, եւ ժողովրդոց ազգութիւնը:

Եւրոպայի գրեթէ ամէն տէրութիւններն եւս, որն ուղղակի եւ որն անուղղակի, այդ երկու սկզբունքներուն իրաւացի լինելը ճանչցեր են, եւ կերեւի թէ այսուհետեւ հանդիպելու քաղաքական դիպուածոց մէջ երկուքն ալ մեծ ոյժ պիտի ունենան:

Բրուսիոյ տէրութիւնը բողոք մը ըրեր էր Սարտենիոյ տէրութեան Իտալիոյ մէջ ըրած-

ներուն դէմ. Սարտենիոյ ոստիկան Քալուր կոմսը այն բողոքին պատասխանը տալով՝ այս նշանաւոր խօսքերն ըսեր է. «Պարոն Շէյնից «(Թուրին կեցող Բրուսիոյ դեսպանը) նախ կը «գրուցէ թէ Սարտենիան իւր քաղաքականութեան հիմը դրեր է ազգութեան անսահման իրաւունքին վրայ. եւ իսկոյն վրայ կբերէ «թէ ես ազգութեան մեծագոր գաղափարին «համար վիճաբանելու միտք չունիմ, վասն զի «նոյն գաղափարը նաեւ Բրուսիոյ տէրութեան «Գերմանիոյ մէջ բռնած քաղաքականութեան «նր իսկական եւ աշխարհածանօթ շարժիչն «է: Բայց ինքը միտքը դրած է թէ այս սկզբ- «բունքը այլ եւ այլ տէրութեանց մէջ զանա- «զան գաշինքներով հաստատուած իրաւունք- «քին հակառակ պիտի չելլէ. ապա թէ ոչ, «Եւրոպայի հանգստութիւնը կվերնայ, եւ ժո- «ղովուրդներն ու տէրութիւնները միանգա- «մայն յեղափոխութեան ճանապարհը կլինան:

«Ուրախ եմք որ Բրուսիոյ տէրութիւնը ոչ «միայն այս կճանչնայ թէ ազգութեան գաղա- «փարը զանազան ազգաց մէջ եղած իրաւունք- «քին հիմն է, հապա նաեւ կպարծենայ որ ինքն «է Գերմանիոյ մէջ այս գաղափարը բռնողն ու «առաջ տանողը: Մէկ կողմանէ ալ կցաւիմք որ «այն սկզբունքին գործադրութիւնը գովելի չէ «երեւցած. բայց կյուսամք որ Պեւլինի խոր- «հրդարանը այժմու անցքերը պայծառ տես- «նելով՝ ժամանակ կուգայ որ աւելի զիջողա- «կան ու աւելի արգարասէր աչքով կնայի ա- «նոնց վրայ»:

Յետոյ Քալուր կոմսը մի առ մի կբացատրէ Սարտենիոյ տէրութեան Իտալիոյ գործերուն մէջ մտնելուն կերպն ու իրաւունքները, եւ կհաստատէ թէ պապին գաւառներուն անոր իշխանութեան տակէն ելլելն ու նախօրի թագաւորութեան մէջ պատահած փոփոխութիւնները զուտ ազգային ինդիքներ են, եւ ուրիշ տէրութեանց իրաւունքներուն ամենեւին չեն

գալչիք: «Մեք Իտալիա եմք ու Իտալիոյ անու-  
 «նովը կաշխատիմք; կըսէ Քալուր. եւ որով-  
 «հետեւ միայն մեր թագաւորն է որ կարող է  
 «Իտալիոյ մէջ խաղաղութիւնն ու բարեկար-  
 «գութիւնը հաստատել եւ պահպանել; ուրիշ  
 «տէրութիւնները պէտք է ջանան ոչ միայն  
 «նորա իշխանութիւնը չտկարացընելու; այլ  
 «եւ անոր զօրանալուն դէմ եղած արգելքնե-  
 «րը վերցընելու »:

Քալուրին ըսած արգելքները յիրաւի փոքր  
 բաներ չեն; բայց ասոր ալ տարակոյս չկայ  
 թէ Սարտենիոյ իշխանութիւնը Իտալիոյ մէջ  
 օրէ օր աւելի հաստատուելու վրայ է; թէ-  
 պէտ եւ նախորդի թագաւորութեանը մէջ իւր-  
 ուովութիւններ՝ աղմուկներ պակաս չեն՝ ռա-  
 միկներուն ու Կարիպալտեանց կողմանէ: Գեր-  
 մանական լրագիրները այն աղմուկները քա-  
 ղաքական աժգոհութեան նշան կուզեն համա-  
 բիլ՝ բայց իրաւունք չունին:

Առաջիկայ գարունը չհասած՝ Իտալիայէն  
 նոր նոր լուրերու ապասել չեմք կրնար: Այս-  
 քանը յայտնի է որ Սարտենիոյ տէրութիւնը  
 ամենեւին ատեն չկորսընցընելով՝ զբաղած է  
 Իտալիոյ ներքին կառավարութիւնը կարգի  
 դնելու; եւ զօրք ու նաւատորմիզ պատրաստե-  
 լու: Կարիպալտին ալ պարապ չէ կեցած Քալի-  
 բէրա կղզին՝ որ Միջերկրական ծովուն մէջ  
 Սարտենիա կղզին քովը՝ գրեթէ չոր ապա-  
 ռած մի է փոքրիկ; ու Կարիպալտին սեպհա-  
 կան ստացուածքն է. Իտալիոյ եւ Մաճառ-  
 ստանի հին եւ նոր զօրավարները անդադար  
 կերթան անոր խորհուրդներ հարցընելու:

Կարիպալտին իր զինուորներուն մնաք բա-  
 րով ըրած ժամանակը յայտարարութիւն մը  
 հրատարակեց՝ յորում կըսէր. «Շուտով նորէն  
 կտեսնուիմք ու կերթամք աղատելու մեր այն  
 եղբայրները որ օտար ազգաց լուծին տակը  
 կչարհարուին»: Մէկ ուրիշ յայտարարութեա-  
 նը մէջ՝ որ ըրեր էր Քալիբէրայէն նոյեմբերի  
 7-ին; այսպէս կըսէր. «Վիկտոր Էմմանուէլ թա-  
 գաւորը ամենահարկաւոր է Իտալիոյ համար.  
 ով որ Իտալիոյ միութիւնը կուզէ՝ պէտք է նո-  
 րա ետեւէն երթայ. իմ փոյթս չէ թէ օտտի-  
 կանին անունը Քալուր լինի թէ Քաթիթանէօ  
 (որ անուննի ազատասէր Իտալացի մի է). ես  
 անոր կիսափաքիմ՝ իբոյր սրտէ; եւ ամենայն  
 Իտալացիք զայն պիտի ուզեն; որ մինչեւ  
 1861-ին մարտ ամիսը Վիկտոր Էմմանուէլը 500  
 հազար զօրքի գլուխը կենայ »:

Այս խօսքերէն ալ կերեւի որ ոչ Կարիպալ-  
 տին եւ ոչ Վիկտոր Էմմանուէլը միտք ունին ի-  
 րենց զէնքը վար դնելու՝ մինչեւ որ Հառովմայ

ու Վենետիոյ խնդիրները չլուծուին չվերջա-  
 նան:

Սարտենիոյ թագաւորը ուղեց անձամբ Սի-  
 կիլիա երթալ; եւ գեկտեմբերի 1-ին մտաւ  
 Փալէրմոյ, ուր 400 հազար հոգի ժողովուեր էին  
 կղզւոյն ամէն կողմերէն: Ալեքսանտր Տիւմա՝  
 գաղղիացի աշխարհաբարոյ վիպագիրը Իտա-  
 լիոյ լրագիրներէն մէկուն մէջ այս կերպով կը  
 նկարագրէ Վիկտոր Էմմանուէլը. «Տարիքը  
 «40-էն 42 է. բնութեամբ պարզ մարդ է; արգա-  
 «բասէր ու գործունեայ. չարքաշ կեանք կան.  
 «ցընէ; առաւօտը կանուխ կելլէ; որսի եր-  
 «թալ շատ կսիրէ եւ անվախ լեռնցիի մը նը-  
 «ման վարպետ է լեռնէ լեռ քայլելու: Կիրակի  
 «օրերը; որ իրեն մարդ ընդունած օրերն  
 «են; դռները կանգի վրայ կբացուին ու ա.  
 «մէն մարդ ժամը 11-ին կրնայ քովը եր-  
 «թալ: Թէ որ մէկը առանձին տեսնուիլ ուզէ;  
 «դիր կզըրէ թագաւորին ու մէկ կամ երկու  
 «օրէն պատասխանը կընդունի. վասն զի թա-  
 «գաւորը ինքն է իւր նամակները բացողը:  
 «Ամէն մարդու ալ դիւրին է թագաւորին մօ-  
 «տենալը: Մինակ կելլէ զբօսանքի; հետի կը-  
 «քալէ; ու հասարակ ժողովրդեան մտած դըւ-  
 «նէն կմտնէ թէատրոն: Ես Իտալիոյ ամէն քա-  
 «ղաքներն ալ գնացեր եմ; եւ որոնց հետ որ  
 «կրցեր եմ յարաբերութիւն մը ունենալ՝ հար-  
 «ցուցեր եմ իրենց կարծիքը; ամէնն ալ պա-  
 «տասխան տուեր են ու կուտան թէ—Կարելի  
 «է որ թագաւորին նման ուրիշ աղմուաբարոյ  
 «մարդ ալ գտնուի Իտալիոյ մէջ. բայց աւելի  
 «ազնուաբարոյ մէկը չես կրնար գտնել »:

Գեկտ. 5-ին գարձաւ թագաւորը նախորդի:

Կայէթա ամրոցին ու նախորդի թագաւոր-  
 րին վրայ եղած խօսքերը իրարու նման չեն:  
 Ոմանք կըսեն թէ ոչ բերդին մէջ պաշար մը-  
 նացեր է; եւ ոչ բերդականաց քովը հոգի-  
 թագաւորն ալ հիւանդ է; ու բերնէն արին  
 կուգայ. խկ ոմանք (մանաւանդ Գերմանացիք)  
 կըսեն թէ դեռ շատ ատեն պէտք է որ Կայէ-  
 թան առնուի: Բայց որովհետեւ ստոյգ է թէ  
 Գաղղիոյ կայսրը խորհուրդ տուեր է նախորդի  
 թագաւորին որ զուր տեղը դէմ չկենայ; կե-  
 րեւի թէ Կայէթան երկար պաշարման դիմա-  
 նալու պէս չէ:

Ըսողներ կան որ իբր թէ պապին ու Վիկ-  
 տոր Էմմանուէլին մէջ բանադնացութիւն մը  
 սկսեր է; որոյ հիմը այս է որ պապը իրեն աշ-  
 խարհական իշխանութենէն պիտի հրաժարի;  
 ու միայն եկեղեցական իշխանութեամբը Իտա-  
 լիոյ գաշնակցութեան մէջ գլխաւոր պիտի  
 համարուի: — Հառովմայ խնդիրէն շատ աւելի

դ. ժուար է Վենետիոյ խնդիրը. վասն զի կերեւի թէ Աւստրիան միտք չունի ոչ ձեռքէ հանելու այն քաղաքը եւ ոչ ծախելու, թէպէտ եւ այս ծախելու խօսքը շատ կզրուցուի լրագրաց մէջ: Այնպէս ամբացուցեր ու զօրքով լրցեր է Աւստրիան այն քաղաքն ու գաւառը որ կարծես թէ իրեն տէրութեանը վերջին ապստանարանն է:

Առաջ խօսք մը կար թէ Կարիպալտիին միտքը այն է որ Վենետիկը Տարմացիայի կողմէն պաշարէ. բայց հիմա պաշարումը Մոլտաւիոյ կողմէն ընելու միտք ունի կըսեն, ուր այժմ Գանուբեան դաշնակցութիւն մը հաստատուելու վրայ է՝ գլխաւորապէս Մաճառ, Սլաւեան ու Վլաս ազգերուն մէջ: Մինչեւ այս եւս ըսող կայ թէ Քուրա իշխանը դաշնակից եղեր է Սարաւենիոյ թագաւորին հետ եւ խօսք տուեր է նորա որ Աւստրիոյ դէմ պատերազմ որ բացուի՝ նիզակակից օգնական լինի անոր: Այս յայտնի է որ Իտալացւոց թագաւորին ու Դանուբեան սահմանաց իշխանին մէջ բարեկամական թղթակցութիւններն ու դաշնագրութիւնները օրէ օր աւելնալու վրայ են, եւ Քրնօքա անուհով հռչակաւոր մաճառ զօրավարը՝ Քալուր կոմսին հետ շատ անգամ տեսըւելէն ետքը, շոգեհաւով Պօլիս գնացեր է ու անկից պիտի անցնի Մոլտաւիա: Եթէ Աւստրիան այս կողմէն զարնելու խօսքը ստոյգ է, տարակոյս չկայ որ այն կայսերութիւնը մեծ վտանգի մէջ կլնայ համարուիլ, մանաւանդ քանի որ Մաճառատանի խռովութիւնները պակսելու տեղ օրէ օր աւելնալու վրայ են:

Վերջին ժամանակներս Անգղիացւոց ու Գաղղիացւոց Ձինու երկրին մէջ տեսած գործերը ամէն լրագրաց խօսակցութիւններուն նիւթ եղաւ: Ձինու պատերազմին սկսածը գրեթէ տարիէն աւելի է: Ձինացիք թիէնցիկի դաշնագրութեամբը խօսք տուեր էին որ իրենց քանի մը նաւահանգիստները բաց թողուն եւրոպացւոց նաւերուն, հրաման տան որ նոքա տեղ տեղ ամրոցներ ու վաճառատեղիներ ունենան, եւ այլն: Բայց այս դաշնագրութեան վրայ չկեցան Ձինացիքնոյն իսկ այն ատենն որ Անգղիացւոց ու Գաղղիացւոց դեսպանները Փէյհօ գետին բերանը հասան ու այն գետով պիտի երթային մինչեւ Ձինացւոց մայրաքաղաքը Փէքին՝ որպէս զի թիէնցիկի դաշնագրութիւնը երկու կողմէն ալ հաստատուի: Ձինացիք դէմ կեցան, գետին երկու կողմը եղած բերդերէն կրակ թափեցին եւրոպացւոց վրայ ու 500 անգղիացի մեռուցին: Անգղիան ու Գաղղիան այս որ լսեցին, 25 հա-

զար զօրքով նաւատորմիկ մը զրկեցին Փէյհօ գետին բերանը: Միանգամայն Անգղիացւոց դեսպանը՝ Լորտ Էլճին, եւ Գաղղիացւոցը՝ պարոն Կոռոյ՝ կ'ընային որ խաղաղութեամբ կատարել տան Ձինացւոց իրենց խոստմանքը. բայց երբոր նոցա բանազնացութիւններն ալ օգուտ մը չբրին, գաշնակից զօրքերն առաջ քաղեցին մինչեւ Փէքին: Այժմ հեռագրով իմացուեցաւ թէ եւրոպացիք տիրեր են Փէքինի՝ խիտ քիչ մարդ կորուսանելով իրենց կողմանէ, իսկ Ձինացիք գրեթէ ամենեւին դէմ չեն կեցած, եւ իրենց կայսրը ու բոլոր զօրքը ձգեր փախեր են Մոլտի տէրութեան սահմանները: Դաշնակիցները տիրեր են կայսերական պալատին ու անբաւ հարստութիւն գրտեր են հոն. այնպէս որ ամէն մէկ զինուորի հարիւրական լիբայ սթերլին ընկեր է կըսեն: Այս է ահա քաղաքակիրթ ազգաց ու յետամնաց ժողովրդոց տարբերութիւնը. Ձինաց տէրութիւնը իրեն 200 միլիոն բնակիչովը չկրցաւ դէմ կենալ:

Այս միջոցիս նշանաւոր անցքերուն մէկն ալ է Ամերիկայի Միացեալ Նահանգաց հասարակապետութեան նոր նախագահ ընտրուիլը, որ եղեր է Աբրահամ Լինքոլն անուհով խելացի մարդը: Սա գերեզմանութեան ու գերի պահելու սովորութեան սաստիկ թշնամի ճանչցուած է: Միացեալ Նահանգաց հիւսիսային գաւառները այս գերիներու խնդրոյն վրայ մեկուոյ մէջ են իրարու դէմ. հիւսիսային կողմերը Ամերիկէէն ծախու առնուած խեղճերը վաղուց ազատ եղած են. իսկ հարաւային գաւառաց երկրի տէրերը չեն ուզեր ետ կենալ իրենց անողորմ սովորութենէն. տէրութիւնն ալ սոցա կողմը կըսէ: Այժմ տարակոյս չկայ որ Լինքոլնին նախագահութեան ժամանակը պիտի վերցուի բոլորովին գերեզմանութիւնը: Ինքը Աբրահամ Լինքոլն ծնած է Ամերիկայի Քէնթուքի քաղաքը 1806-ին. առաջ հիւսն (աիւրիկէր) էր, յետոյ վաճառականութեան ձեռք զարկաւ ու բաւական հարստութիւն գիզեց. այնուհետեւ ինքզինքը ուսման տուաւ, փաստաբան եղաւ ու սկսաւ կառավարութեան գործերուն մէջ մտնել: Միայն երկու տարի է որ անգամ էր հասարակապետութեան խորհրդարանին, եւ ահա այժմ նախագահ ընտրուելու չափ առաջ գնաց: Գերութեան սաստիկ թշնամի է. գրեր է տեղ մը այս տարի թէ « Ով որ գերի լինել չուզէ՝ պէտք է հաւանի գերի չունենալու: Նոքա որ այլոց ազատութիւն տալ չեն ուզեր՝ իրենք արժանի չեն ազատութիւնը վայելելու »:

